

**ԽՐԱՏ ՈՒՂԻՂ ՀԱՒՏԵՐԻ ՀԱՄԱՐ**

Տէրունական խրատին հետեւեռվ, որ պարզեւասէր եւ բազմառատ բարերարութեան համաձայն բոլորին կու տայ եւ ոչ ոք կը զրկէ, ինչպէս որ ըսաւ՝ «Խնդրողը պիտի ստանայ, փնտողը պիտի գտնէ» (Մտ. 7.8), որ նաև իմանալին իբրև գիտութեան հաց եւ իմաստութեան գինի գեղեցկապէս մատակարարեց անոր ժաղցը ունեցող բանական անձերուն բարոգիչներու բարձրաճայն իրաւերով հոգեւոր խրախնանքի կոչեց՝ առակողին համաճայն, մեզի ալ նոյնը իբրև օրէնք տուաւ ըսելով. «Եթէ մէկը բեզմէ բան մը խնդրէ՝ տո՛ւր» (Մտ. 5.42): Եթէ լաւ է կարօտեալներուն պէտքերը հոգալ, որուն փոխարէն խոստացաւ աշխարհի սկիզբէն պատրաստուած արքայութիւնը տալ, որ չափ աւելի գովելի է լիացնել բարիքներէ աղքատ հոգիները: Այնքան աւելի, որ ժան նախապատիւ, մեծ եւ պատուական է հոգին՝ ժան մարմինը, պատկեր ըլլալով աստուածայինին, մինչ մարմինը երկրորդական եւ հողանիւթ է, զոր Տէրն ալ գործով յայտնեց. որովհետեւ գրուած է, թէ իրեն հետեւող ժողովուրդը միայն երկու անգամ հացով կերակրեց, բայց կենարար խօսին վարդապետութեամբ, որ հոգիներու կերակուրն է, համաճայն այն խօսին. «Մարդ միայն հացով չ'ապրիր, այլ՝ Սատուծոյ բոլոր խօսերով» (Բ. օր 8.3) միշտ անոնց հոգիները կը կերակրէ: Նաև, իմաստուն ծառային առակով պատուիրեց նիշդ ժամանակին տալ ծառայակիցներուն կերակուրը. եւ դեռ, կրկնապատիկ ժանքարներ շահողին եւ զացողին օրինակով նոյնը ցոյց տուաւ՝ թէ պէտք է տալ ամէն անոր, որ կը խնդրէ (Մտ. 24.45-51, 2):

**ՀԱՅՑԵ**

ՃՐԱՎԱՐԱՄԱԹԵՐՁ - ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ - Bourj-Hammoud,  
P.O.Box 80810 - Tel/Fax:01-258300 - [facebook-h.kz/jerak](http://facebook-h.kz/jerak) ՃՐԱՎԱՐԱՄԱԹԵՐՁ

**ԲԱԺԱԿ**

Այս անունը կը գործածուի սկիհ անունին տեղ անխորաքար եւ կը նշանակէ մեծ ամանէն բաժնելով լիցւած փոքր աման մը, անոր հետ ըմպելի, յատկապէս՝ գինի խմելու համար: Բաժակ անունը այժմ անխորաքար արտաքին կիրառութեամբ ալ կը գործածուի, մինչ սկիհ անունը յատկացուած է հաղորդութեան խորհուրդին գործածուած բաժակին: Միւս կողմէ սկիհ անունը լոկ նիւթական անօր նշանակելու կը ծառայէ, իսկ բաժակ անունէն կ'իմանանք անոր մէջի պարունակութիւնն ալ եւ նոյնիսկ Ս. Հաղորդութիւնը խորհրդական սրբագործութենէն ետք:

**ԱՌԱԿ 15**

Անզգամը իր հօրը խրատը կ'անարգէ, իսկ ան որ յանդիմանութեան կը հանդուրծէ՝ խոհեմ է: Երբ արդարութիւն տիրէ, ամէն ինչ կը բարգաւաճի, իսկ ամբարիշտերը արմատախիլ ալիտի ըլլան:

**ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ**

ՁՈՒ ԽՈՍՔ ԻՆ ՈՅԵՐՈՒՄ ԵՐԱԳ Է ՈՒ Խ ԾԱՀՈՒՆԵՐՈՒՄ ՀՅՅՅ  
(Ա. 119.105)

ԺԴ. ՏԱՐԻ

ԿԻՐԱԿԻ, 21 ՄԱՐՏ 2021

ԹԻՒ 12

ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐՈՒ ԱՍՏՈՒԱԾԱՆՉԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

ԵԱ. 66.1-24 ԿՊ. 2.8-19

ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԽԵՏԱՐԱՆԸ ԸՍ ՍԱՏԹԷՈՍԻ 22.34-23.20

**ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԽԵՏԱՐԱՆԸ**  
**ԸՍ ՍԱՏԹԷՈՍԻ 22.34-23.20**

Երբ փարիսեցիները լսեցին, թէ Յիսուս սաղուկեցիները պապանձեցուց, իրարու քով եկան: Անոնցմէ մէկը, օրէնսգէտ մը, Յիսուսը փորձելու համար հարցուց. «Վարդապէտ, Օրէնքին մէջ ո՞րն է մեծագոյն պատուիրանը»: Յիսուս ըսաւ անոր. «Միրէ քու Տէր Աստուածդ ամրողջ սրտովկդ, ամրողջ հոգիովկդ եւ ամրողջ միտքովկդ»: Ասիկա է մեծագոյն եւ առաջին պատուիրանը: Երկրորդը ասոր նման է, «Միրէ ընկերդ քու անձիդ պէս»: Այս երկու պատուիրաններէն կախեալ են ամրողջ Օրէնքիր եւ մարգարէութիւնը»:

Երբ փարիսեցիները հաւաքուեցան, Յիսուս հարցուց անոնց. «Ի՞նչ կը խորհիք Քրիստոսի, խոստացուած Փրկիչին մասին: Որո՞ւն որդին է ան»: Անոնք պատասխանեցին. «Դաւիթի»: Յիսուս ըսաւ անոնց. «Բայց ինչպէ՞ս Դաւիթ Մ. Հոգիով ներշնչուած՝ զայն Տէր կը կոչէ ու կ'ըսէ. «Տէրը իմ Տիրոջն ըսաւ.- աջ կողմս նստէ, մինչեւ թշնամիներդ ուաքերուդ տակ դնեմ որպէս պատուանդան»: «Արդ, եթէ Դաւիթի զայն Տէր կը կոչէ, ինչպէ՞ս անոր որդին կ'ըլլայ»: Ոչ ոք կրցաւ պատասխան տալ Յիսուսի եւ այդ օրունէ սկսեալ ոեւէ մէկը չէր համարձակեր իրեն հարցում ուղղել:

Ապա Յիսուս Ժողովուրդին եւ իր աշակերտներուն ըսաւ. «Մովսէսի աթոռը նստան օրէնքի ուսուցիչներն ու փարիսեցիները: Իրենց ըսածներուն հնազանդեցէք եւ կատարեցէք զանոնք, սակայն մի՛ ընէք ինչ որ իրենք կ'ընեն, որովհետեւ անոնք կը սորվեցնեն, բայց չեն կատարեր: Անոնք ծանր եւ դժուարակիր բեռներ կը դնեն մարդոց ուսերուն, մինչ իրենք նոյն բեռները կրելու նուազագոյն ճիզն իսկ չեն ըներ: Ինչ որ կ'ընեն՝ մարդոց երեւելու համար կ'ընեն: Իրենց գրպանակները կը լայնցնեն եւ իրենց հազուստներուն ծովերը կ'երկնցնեն: Ընթրիքներու ընթացքին պատույ տեղերը գրաւել կը սիրեն եւ ժողովարաններու մէջ՝ առաջին աթոռները: Կը սիրեն հրապարակներու վրայ մարդոցմէ բարեւներ ընդունիլ եւ «Վարդապէտ», այսինքն «Ուսուցիչ» կոչուիլ: Բայց դուք ոեւէ մէկը «Վարդապէտ» մի կոչէք, որովհետեւ դուք բոլորդ եղբայրներ էք եւ մէկ ուսուցիչ ունիք: Երկրի վրայ ոեւէ մէկը «Հայր» մի՛ կոչէք, որովհետեւ դուք մէկ կ'զայր ունիք, որ երկինքի մէջ է: «Առաջնորդ» մի՛ կոչուիք, որովհետեւ ձեր միակ առաջնորդը Քրիստոս է:

## Ա. ԳՐԻԳՈՐ ՀՈՒՍԱԿՈՐԻՉ

Հայ Եկեղեցին Գրիգոր Լուսաւորիչը սուրբ դասած է, իսկ Ընդհանրական Եկեղեցին զայն դասած է մեծ սուրբերու շարքին: Ան կոչւած է «Հայոց Մլրտիչ», «Երկրորդ Լուսաւորիչ Հայոց» (Թաղէնս եւ Բարբողիմէնս առաքեալ ներկն եսք):

Գրիգոր Լուսաւորիչ Հայոց առաջին  
եպիսկոպոսապետն է 302 թուականէն ի վեր եւ  
Ալքատուած է համաքրիստոնէկալան սուրբ, որուն  
տօներ կը տօնուի: Ս. Գրիգոր Պարքեւական տու-  
նէն էր: Երբ իր հայրը՝ Անակ Պարքեւ, սպաննեց  
Հայոց Խոսրով թագաւորը, իշխաններու  
վրէժխնդրութենէն փրկելու համար դայեսակները  
մանուկը Կեսարիա փախցուցին: Հոն շուտով  
մվրտեցին զինք Գրիգորիոս անունով: Նոյն  
Քաղաքին մէջ ան ուսանեցաւ ու բարձրագոյն կր-  
թութիւնը ստացաւ: Զափահաս դառնայէ եսք ա-  
մուսնացաւ կեսարացի Դաւիթի աղջկան՝ Մարիա-  
մի հետ: Երկու զաւակներ (Վրթանէս ու Արիս-  
տակէս ապագայ հայոց կաթողիկոսներ՝ Արիս-  
տակէս Ս. Պարքեւ եւ Վրթանէս Ա. Պարքեւ) ունե-  
նալէ եսք, անոնք իրարմէ կը բաժնուին: Գրիգորը կը մտնէ արքունի ծառայութիւն, իսկ  
Մարիամը կրտսեր զաւակին հետ կը քաշուի  
կուսանոց, աւագ որդին խնամատարին  
յանձնելով: Երբ Գրիգորը կը լսէ իր հօր  
կատարածը, Խոսրով արքայի զաւակին՝ Տրդատ  
արքայի մօս ծառայութեան կը մտնէ, առանց  
ըսելու թէ ո՞վ է իմք: 276-ին, Երբ պարսիկներու  
Վուամ թագաւորը կը գրաւէ Հայաստանը,  
Գրիգոր Պարքեւը՝ Տրդատ Գ. Մեծին հետ  
կ'երթայ հոռմէկան կայսրութիւն: 287-ին տի-  
րանալով իր հօր գահին՝ Տրդատ Գ. Մեծը, իր  
յաղթանակին առիթով, Եկեղեցա գաւառի Երիգա  
աւանին մօս՝ Անահիտի մեհեանին մէջ գոհու-  
թեան տօնախրմութիւն կը կազմակերպէ: Հայոց  
թագաւորը, Քրիստոնեայ պալատականներուն, ո-  
րոնց շարին նաև Գրիգոր, կը հրամայէ մաս-  
նակցիլ պաշտամունքին եւ Երկրպագել Անահիտ  
աստուածուիի թագինին: Գրիգոր կը մերժէ  
առաջարիր:

Տրդաւ Մեծի հրամանով զայն կը նետեն  
մահապարտներուն բանտը՝ Խոր Վիրապ, որ  
թունաւոր օճերով լեցուն էր, եւ ուրկէ ոչ ոք  
կրցած էր ազատի:

Սեռոր հրամանով Գրիգոր Պարքելի բան-տարկութեան վերջին տարին՝ 301 թուականին, Սուրբ Հոփսիմեանց եւ Գայիանեան 37 կոյսերը նահատակուեցան Վաղարշապատ քաղաքի մօտերը։ Ա. Հոփսիմեանց կոյսերու նահատակութենէն ետք Տրդատ արքան կը պատժուի։ Դիւահար թագաւորը վայրի խոզի նման կը դառնայ եւ եղէքնուտերու մէջ կը մտնէ։ Պատիմէն զերծ մնացած իր քոյրը՝ Խոսրովիդուխտը տեսիլք մը կը տեսնէ, որ կը կրկնուի հինգ անգամ, ըստ որուն միայն Գրիգորը կրնար բուժել դիւահար թագաւորը։ Խոսրովիդուխտի խնամակալ՝ Օտա Սմատումին, Գրիգորը հանդիսաւոր շուրջով Խոր Վիրապին Վաղարշապատ կը բերէ։ Ապա, արքային աղաչանքը տեսնելով, Սատուծմէ ստացած իր զօրութեամբ կը թշշէ Տրդատ Մեծը եւ բոլոր դիւահար պալատականները։ Տեսիլքին մէջ Սուրբ Գրիգորին կը յայտնուի կոյսերուն վկայարաններուն վայրը։ Դարձի եկած արքան հրաման կու տայ, որ բոլոր քրիստոնեաններուն դէմ հալածանեք դադրի եւ ժողովուրդը ազատօրէն պաշտէ Քրիստոսի սուրբ հաւատքը։ Եւ այսպիսվ, Տրդատ Գ. Մեծը 301 թուականին աշխարհի մէջ առաջին անգամ ըլլալով, քրիստոնեութիւնը Հայաստանի պետական կրօնը կը հռչակէ։ 302 թուականի սկիզբը, 16 նախարարներու ընկերակցութեամբ եւ թագաւորական հրովարտակով, Գրիգորը Կեսարիա կը մեկնի, ուր Հայոց հայրապետ կը ձեռնադրուի։ Յ Յունուար, 303-ին առաւտօնեան Ս. Ծննդեան եւ Սատուածայայտնութեան տօնին օրը, Արածանի գետի ակունքին մօտ, Նպատ լիրան ստորոտին, Գրիգոր կը մկրտէ Տրդատ Գ. Մեծը ու ամբողջ արքունի աւագանին։ Նոյն տեղը, եօթք օրերու ընթացքին ան կը մկրտէ նաև արքունի զօրքն ու ժողովուրդը։ 303-ին սկիզբը, արքան ու հայրապետը մայրաքաղաք՝ Վաղարշապատ կը վերադառնան և Գրիգոր Լուսաւորիչ՝ իր տեսիլքին համաձայն, արքունի գահին մօտ Միածնի իջած վայրին վրան հերանոսական մեհեանին տեղը կը կառուցէ Էջմիածնի (Եջ Միածննն) Տաճարը, ուր կը հաստատուի Հայոց Սոնակելական Աթոռը, իսկ Էջմիածնի Տաճարը կը դառնայ հայոց առաջնահերթութեան համաձայն։

Հ ԱԳԵՒՈՐ  
ՊԱՏ ԳԱՍ

## ՅԱՐՈՒԹԻՒՆ ԵՎ ԴԱՏԱՍՏԱՆ ԿԱՅ ՄԵՐ ՊԻՄԱՅ, ՈՒՍՏԻ ՉԱՊՐԻՆՔ ԱԾԽԱՐՀՆԵ ՀԱՅՐ

«Անմիտ մարդ, այս զիշեր իսկ հոգի քեզմէ պիտի առնեն. որո՞ւն պիտի մնայ պատրաստածք» (Ղվ. 12.20): Ցիոնս այս հաստատումով, կը յիշեցնէ աշխարհասէր մարդուն, որ աշխարհը իրեն պիտի չմնայ: Որքան ալ բան պատրաստենք, դիզենք, հաւաքենք, այդ բոլորը պիտի խրուին մեր ձեռքեն, երբ մեր հոգին խորի մեզմէ:

## ՄԵՐ ՍՈՐՎԵԼԻՔ ՀՈԳԵՒՈՐ

### ԴԱՍԸ

Աշխարհին կապուիլը՝ մեզ կը բաժ-  
նէ Աստուծմէ: Կրնանք հեռու մնալ  
աշխարհասիրութենէն, եթէ երբեք մեր  
հահուան վայրկեանք բերենք մեր  
աշքին դիմաց: Կրնանք հեռու մնալ  
մեղքէն, եթէ յիշենք, որ մեր դիմաց  
արութիւն ու դատաստան կայ: Իսկ  
թէ մոռնանք այս բոլորը, կրնանք  
ամէն տեսակ մեղքի մէջ իյնալ, ինչպէս  
յուրք Գրիգոր Նարեկացի կ'ըսէ. «Եթէ  
մէկը դատուելու վախ չունենայ, ե՞րբ  
ոք դադրի մեղանչելէ: Եթէ յարութեան  
ուատավով եւ դատաստանի յուսալով  
օրէ օր աւելի չարիք կը գործենք, ի՞նչ  
արիք պիտի չգործէին՝ եթէ դատա-  
ստանի վախը չուլար»:

ՊԱՀԵՑՈՂՈՒԹԻՒՆԸ

Ով, որ պահը կը պահէ առանց  
խոնարհութեան, իր պահեցողու-  
թեամբ զԱստուածէ, որ կը բարկացնէ:

### (Եփոկմ Խորի Ասոն)

ԵԹԵ ԿԱՍ ԵՐԲ Կ'ՈՒԶԵՍ...

ԵՐԲ ՎԱՐՄՎԱՌ ՄՎՐԴՅՑ  
ՅԱԶՈՂՆՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԸ ՅԱՐՅՄԵԼ ՔԵԶ,  
ԿարողաՌ ՍՎԱՐՄՈՒ 10

Տէ՛Ռ, ինչո՞ւ հեռու կը մնաս, ինչո՞ւ ներկայութիւնդ չես յայտներ, երբ որ Անդութեան մէջ եմ:

Ամբարիշտները ամբարտաւան  
կերպով կը հալածեն թշուառը. թող  
իրենց խորհած հնարքներուն մէջ  
իրե՛նի բոնուին:

Ամբարիշտը կը պարծենայ իր չար  
ցանկութիւններով: Ընչափաղ մարդը  
ինք կ'անհծէ եւ կ'անարգէ ՏԵՐԸ:

Ամբարիշտը բացայայտ լրութեամբ՝ Աստուծոյ մասին չի խորհիր իսկ: Իրեն համար Աստուած չկայ:

Անոր գործերը միշտ յաջող են:  
Անիկա չի հասկնար Բարձեալիդ դա-  
տաստանները եւ լուտանեներ կ'արձակէ  
իր թշնամիներուն դէմ: Ինքնիրեն կը  
խորիի. «Ոչինչ կրնայ զիս սասանեցնել,  
ո՛չ մեկ չարիք կրնայ ինձի հասնի»: Անէծովվ,  
նենգութեամբ եւ սպանա-  
լիքներով լեցուն է անոր բերանը: Իր  
խօսքերը ցաւ եւ դժբախտութիւն կը  
բերեն: Բնակավայրէն հեռու՝ դարան կը  
մտնէ, գաղտնօրէն սպաննելու համար  
անմեղ մարդիկը: Անոր աչքը շարունակ  
անբախտ զոհ մը կը փնտոէ: Սոխւծի  
պէս իր դարանին մէջ կը սպասէ,  
գաղտնօրէն յափշտակելու համար  
աղքատը եւ զայն կը յափշտակ՝ իր  
ցանցին մէջ ճգելով: Կծկտած կը պառկի  
եւ իր ամբողջ օգութեամբ կ'իյնայ  
անպաշտպան մարդոց վրայ: Իր միտ-  
քին մէջ կը խորիի. «Բնաւ Աստուծոյ  
հոգը չէ, անիկա աչքերն ալ գոցեր է,  
որակսզի բան տեսնէ»:

Ե՛լ, ո՞վ Տէր: Պատժէ զանոնիք, ո՞վ  
Աստուած: Մի՛ մոռնար նեղեալները:

Ի՞՞նչպէս կըլլայ, որ ամբարիշտը  
ֆեզ կանարգէ, ո՞վ Աստուած խորհեղով,  
թէ ոռւն իրմէ հաշիւ ահտի սպահանջես: